

Յ Ա Կ Ո Ւ Ք Պ Ա Ր Ո Ն Ե Ա Ն

(ՇԱՐ.)

Երգիծանքը պայմանաւոր է մարդերով ու բարքերով, ոչ թէ գրական տալանդով միայն, բանի որ այս տաղանդը վէպի մը, ջերթուածի մը մէջ գտնուլ կ'ընէ բաւական մեղի, երբեմն աւելին իսկ: Պարոնեանի Հանճա՞րը, որպէսզի ինչպէս Մովսէս մը, Սերվանդէտ մը, Տոտէ մը՝ դառնար միջպզպային փառք, երբ դիտենք թէ կտիրչեցին իբրեւ զբական ընդունակութիւն վար չէր մնար առնուազն Տոտէէն: Մի՛ աճապարէք: Ձեզվ շափ ես ալ կրնամ գիտնալ: Ու աւելին, եթէ կը ներկէք: Այսպէս, բանաւոր բան մը չէ Հանճարային զրազդի մը վարկը վատարկ բարքերու բարիքի մը, անկէ պաշտպանուելու անկողնունակ փառքէն: Բայց կը մնամ զգոյ՜լ՝ բառին ետեւը դրուած թեքադրանքները փորձարկելու մեր գրականութեան վրայ որ, հարկ կա՞յ նորէն ճշդելու, մերն է, մեզմով գոյաւոր կարելիութիւն մը: Այս գրականութիւնը առանց այլեւա՛յլ չենք կրնար նկատել Համաշխարհիկ մեծ մարդկային փորձարկութիւն մը որպէսզի նման արդիւնքի զիմաց գործարդելի վերլուծման ու Համադրուելու եղանակներ փորձէին զիս: Իմ սիրական առածներէս մէկն է «մենք մեր եղով», մասնաւոր մեր կշիռներով (*): Արեւմտահայ գրականութեան մէջ

Յակոբ Պարոնեան մղոններով Հեռու, այսինքն վեր է Հռետորներէն, Վենետիկէն Պոլիս «վերառա՛ւաճում» ի սպաս Բանին անպարարներէն, ամէն .որձի մէջ պոռալը, երեւալը, ջննադատելը, մունետիկելը Հետապնդող, տաղաշափութեան պատմունճանաւոր կամ ծանրագրաս ասպետներէն, վեր է իրողութեանց սարկին ու ընտանիքը այնքան ճարտարութեամբ ու հնչտանջով աճուողի հանող մեծակշիռ օրագրողներէ, ոչ միայն բարքերու Հանդէպ պարկեշտ, գրեթէ անշարտ, ժողովուրդը բաւ՝ անկաշառելի, բարիբովը, այլ եւ իր իսկ ասպազդին, գրելու արարքին մէջ երեւան բերած սքանչելի ողջմտութեամբը, պարկեշտամտութեամբը: Ի վերջոյ, փոքրիկ փառք մը չէ ամբողջ շրջան մը փոխադրել յաջողի արուեստի կալուածի մը, անոր այնքան անկայուն յուզումները յաղթահարելու Համար կրող ալ սպասուել, — յիշեցէք ամիրայական միջամտութիւնները, Պատրիարքարան իր ներքին ձեռաց ցուցմունքներով, կառավարութեան մօտ, Պարոնեանի Հրատարակչական ձեռնարկները վիժեցնելու, — ու միւս կողմէն՝ թաղուկները բանալ լայն ու սուր, անձեւու Համար անոնց մէջը շրջանի մը կիրքերը, մեղքերը, յիմարանքը ու կարնլլ թաղց-

(*) Ունիմք գրողին որոնց համար դժուար է նկիլ ան նակատագրական վիճիճի, — մեծ գրականութիւն մը պայմանաւոր է մեծ ժողովուրդով մը: Հիշդ է որ միտքը անձու կարելիութիւններու տակ մըն է: Ու արուեստները կը սպողմնաւորան այդ արգանդին մէջ: Բայց... շատերը վարկածը ջախջիցի արժեքով ինուրեան երկու վիպայութիւններով, Հրեաներէն եւ Հելլեններէն, որոնք մարդկութիւնը երկայնատարեցին իրաւ արուեստով ընդդէմ Ասորեստեցիներն եւ Հռովմէացիներն մեծղի կայսրութեանց այսպատեստ փառքին: Մեր օրերուն համար Սուտաս Ջարեան կը սիրէր՝ օգտագործել սկանդինասեան երկիքներու համեմատական վաճարակները որ արգելէ մը չէր կրցած ըլլալ: Իպտեմներու, Համասներու, Սերիս կախիքով-

ներու, Պարսկեաներու միջպզպայիկ փառքին: Բոփեմնակի Ակադեմիան ալ յարչ՝ առուեստութեան մը տեսութիւնը պաշտպանող: Բայց «մեր եղը» մեր եղն է, իմ մտիս մէջ, այսինքն գումարը այն անձոգձ. պայմաններուն որոնք, ընդդէմ մեր բոլոր տաղանդին, կը միջատեն, սնդիմադրելի եւ եղեբական, որպէսզի մեր սասղանդները, նոյն իսկ մեր համեմակները, մնան անբաւական, ոչ միայն իրենք գիրենք լրի իրագործելու արարքին մէջ, այլ եւ գործարդէն, քիչ մը անելի նոյն իսկ ծագ մեր ժողովարդի ընկալութիւնը, (դրէ՛ք հասարակութեան ետին Պետրոս Դուրեանի քարոզները եւ բանաստեղծութիւնները): Եթէ երբեք սա վերջիշումը մեզ արտօնէ մտածել որ Պետրոս Դուրեան կը զանգէ «մեր ե. գի» կարպարատեմքը սա ստով՝ սասմամները

րութիւնները, իր տունին թշուառութիւնը, սքրտին սեւը, մտքին տագնապները փրցնել հետևել իր մէջէն, Հոն տեղ տալու Համար Հասարակաց դըւարէթ, բուստես, պօծով տրամադրութիւններուն, ժողովուրդը յատկանշող երազանքին, պատրանքին, ինքնաբաւ Համակերպող իմաստութեան — պէտք պիտի ըլլար կանխող գլուխները Համատուել Հոս, այս մարդին փրայ Պարոնեանի իրագործածները թարմացնելու Համար, — ու այս ամէնը փրկել զէթ կարճ յարիտեանի մը Համար: Հարիւր տարի վերջ թերեւ Պարոն-

եանի գործէն ամողջովին ըլլան փոշիացած ու ցնչած երգիծանքին ազը, Համը, պղպեղը, բայց ահոր միջուկ-յատակը կը Հաստամ թէ պիտի մայ Հաստառ անտիրուտ: Դոնէ իր գործադրած վկայութեամբ մեր ընկերութեան մէկ շրջանէն յետոյ զումարովը ժողովրդական առաքինու-թիւններուն որոնք մարդկութեան մէջէն խարխու-ններ կը կազմեն քաղաքակրթութեան արշալոյսէն իսկ: Այս վարկածը կը պաշտպանուի զասական դրականութեանց պերճախօս օրինակներովը: Ասօր Արիսթօֆանի, Թէոֆրաստի, Լուկիանոսի,

պտիկ ժողովուրդի մը հարկադրաբար պտիկ մնալու ճակատագրուած գրականութեան, միւս կազմէ՝ ողջմտութիւնը պարտաւոր է մեզ անգրադարձմով բուն իրողութիւնը, Քանի որ Դուրեանէն սա սահմանափակցումը տեղի է ունեցած մնարքգութեան մէջ, ուր տեճ ոչ միայն բաւարար է, այլ եւ հիմնական տարրը կուտայ արուեստին, որոշ չափով ալ պատա արտաբնինն նպատակն: Բայց գրականութեան միւս սեռերը, քաղաք: արուեստներէն ամենմէ, անկարող ոչ արեստարհիւ շրջապատը, որ հումանիշ է ֆազաբա կրթական մակարդակի: Ինչո՞ւ թշուառները (Պետրոս Դուրեանի խաղը ինգիւնէր չէ պատառգած, եակտակ անոր որ տիպարներէն գտնէ երկու տագնները, աղքատ բանաստեղծը եւ երկ-տասարդ աղիկը, առնուազն կեանագրական հարգաւորութեամբ արարածներ էին, Դուրեանին մէջ ու ֆալը: Ինչո՞ւ Արշակ Երկրորդները (Թէրգեան, Նարպէշ, Պէշիկթաշիան) մնացած են հասարակ խօսեմբա հանդէս, երբ պատմութիւնը այդ անաւոր կերպով տաւմաթիք անճնաւորութիւնը իր իսկ էջերուն վրայ բարձրացուցած է՝ մեր բռնակիցագիրներուն գրչին տակ՝ հելլենական տաւմայի վայել փաթեթիքի, անոր շուրջը հայ-թայթիթով ոչ միայն եակայական անճեր, այլ եւ ժողովուրդները դիտակարարող ֆարայինդ մտայնութիւններ, երբ պափսի, հայ, յոյն հոգեբանութիւններ իրենց բոլոր բունութիւններով կրկնէ էին իբր՝ խրատիկակ քագատորը վերածելու անհուն տաւմայի... կարծիք է երկարի շարքը այս ինչո՞ւներուն եւ մնալ միշտ խնդրական՝ ըզդհանրացումներու սեմին, որոնցմէ ամենէն

հանգամանաւորը անշուշտ գրողներու տագնագին տեսակարար կշիռը պիտի ըլլար: Կ'ընդամիս՝ ու կ'ուսնցենմ — պատասխանը սխալ պիտի չըլլար ասկայն փնտելի մանաւանջ առիշ տեղեր երբ նկատի առնէք ըստ պատշաճի վիճակը գար քաւտրական գրակաւորութիւնը (Մխիթարեան արքաներուն ակամբին ու աշխն համար ճախտաանմանուած... վեկտորի ու յետոյ յնօթադրուած Պոլիս, իր դերին), մեր Հասարակութիւնը (գրքատարը կը հրատարակ ազգային բարեբար ընկերութիւններ հիմնադրելու համար դրամ վճարելու կամ հիմնաւորուածներու խանգարուած պիտունները հաւասարակշռելու կամ զիբրատուելիներէն տէջօրթէնները վայելելու), մեր դեբասանութիւնը (որ հազիւ քանի մը իրաւ անուն կը հանրէ իր մեծ գումարին մէջ, որ ասկէ անկէ աւ ու ամ խայծերով ֆալ ֆալի բերուած պարուակ սիրողներէ կազմուած է), բոլորը իրաւուն կապուած՝ բարտրգութիւն մը կաշկանգելու իրենց սրգիւ մէջ: Եւ մնալ ազգայնեբա դէմ ստղանդը հեղինակին ոչ մէկ բախտ կը ներկայաքցնէ յաղողութեան, եթէ այդ բառով կ'ուզէք հասկնալ հարագատ բնական անոնքագործութիւնը: Մեր քաւտրը մեր ընկերութեան վայել խաղարկութիւն մըն է: Այս վարկածը արհամարհելի ու խաղեր գրել որոնք տրուեստին պատկանէին, յանդգնութիւն մըն է որ կը պատժուի չարարաբ: Ու ի՞նչ փաստը մեր 1880ի պայմանները նայնութեամբ կ'իշխեն ճանւ մեր օրերուն: Ուրիշ չէ ճակատագիրը մեր վէպին: Այս ժողովուրդը չի կարգար (կամ չունի լիբեր տալու ժամանակը, կամ շատ շատ քերթը, անոր քերթօնը կը կար.

Տէրէնտէսի, նոյն իսկ Յորնաղի գործերը մենք չենք արհամարհեր, ոչ անշուշտ իրենց գրական շնորհներուն զիջում մը ընելով, այլ աւելի՛ մեր բնական հետաքրքրութեան դատձ գոհացումովը, այլ եւ հանդած, հիմնովին մեզմէ հեռացած բարձրու, մտայնութեանց մասին մատակարարուած այլ բարիքներուն սիրոյն:

Յորհեցէք հանդիտորէն շահեկանութեան, արժէքին գոր Պարոնեանի աշխարհը պիտի ըլլայ պահած իր շրջանէն իբր նախանիւթ ցեղային բարեբերու: Սփիւռքը ասկէ կը զգայ սուր կարօտ մը:

(Շարունակելի)

Եւ եթէ գաղութները չեն տպադրեր Պարոնեանէն, անոր համար է որ ոչինչ կը տպադրեն, թերթերու եւ հանդէսներու աշխատանքը իրենց համար ուզելով մեր տրամադրելի բոլոր գրական միջոցները: Այդ կարօտին արտայայտութիւնն է անշուշտ Հայաստանի Պետհրատին ձեռնարկը երբ վերջնական ծածքի մը տակ կը խմբէ Պարոնեանի ամբողջ վաստակը, բոլոր վարանումներէն, հիացումներէն, ուրացումներէն վեր, հասնելու համար էս իրենցէքին իրական հանճարին, անուղղակի ցոյց տալով անոր տեղը, ոչ թէ արեւմտահայ, այլ եւ ամբողջ հայ գրականութեան համար:

ՅԱԿՈՒ ՕՇԱԿԱՆ



դայ: Դնել անոր աշխարհուն բերքօճէն վեր խրատութիւն, գործադրութիւն, խորութիւն, հուճաբիշ է ամվրէպ՝ չկարդացուելու: Այս օրինակները բա՛ւ՛ որպէսզի մեծ ժողովուրդի վարկածը ըլլայ ճան համդէտ մը միւրակամ պայմաններու որոնք տազանդին չափ քրքրմն դեր ունին արուեստի գործին կնիքին վրայ: 1890ին, Մօլիէ՞ո մը, Պոլսոյ մեր հասարակութեան հարկար: Մի՛մառեա՛ք օր համեարեղ կատակերգակը ինքզինքը իրագործելու համար պարտաւորուեցաւ անընդհատ պայճարիլ մեծերուն դէմ ու կիներուն դէմ

(արոնք այդ օրերուն կը կազմեն պալատը, որ իր կարգին մտնրանկար Ֆրանսան է սքարիսպէն ներս): Եւ առանց Արեւլրքային անձնական միջանտութեան, պաշտպանութեան, ճակատագրերու անձ էր զիջումը ընելու սա ընթացիկ ախարժակներու գոնացումին, գոնելու իր համեարը: Պարոնեան այդ արժայական պաշտպանութեան տեղ Պատրիարքարանն ու ջաջ տպայութիւնը ունեցաւ իր կազմակերպող իր գրողի համբան մթագեօղ յարձակումին: Պոտիկ ժողովուրդը հաս է որ կ'ազդէ մեծ գրագէտին վրայ: